

Նորին Սիմեօն Վարդապետի քարոզ վասն սրբալոյս եւ Աստվածագործ
մեռնին՝ արտահանեալ ի ի սրբոյն Դիոնիսոսէ եւ
ի սրբոյն Գրիգորէ Նարեկացւոյ

Սուլցեալն Աստվածեղէն հոգւովն եւ հարստացեալն Աստվածայնով
իմաստութեամբն եւ Քրիստոսատիա արքայն Սողոմոն ի բերանոյ մօրս մերոյ
պանծալոյ սրբոյ Եկեղեցւոյ դրուական յայնի աղաղակէ առ Երկնաւոր փեսայն
Յիսուս՝ ասելով. իւղ թափեալ է անուն քո, վասն այնորիկ օրիորդի սիրեցին
զքեզ, եւ այլն:

Արդ՝ ընդհանուր ամենայն էակք գլխաւորապէս եւ մանաւանդօրէն
Երկոքումք կայանան եւ կատարին՝ այսինքն, հարկաւորականք եւ
վայելչականօք: Նորկաւորականք են նոյնից էից գոլն եւ լինելութիւնն, որք ի
չորից պատճառացն տրին էին. իսկ վայելչականք են, որք գոլոյ եւ լինելութեան
էից տան զբարւոք եւ գեղեցկապէս գոլն. որք իբր հարկաւորապէս պարագայք
եւ հետեւմունք գոլով էից՝ նախախնամելով եւ բարւոք տրամադրելով զնոսա
հասուցանեն ի վախճան եւ ի կատարելիութիւն իւրեանց: Զօր օրինակ՝ գոլոյն
մարդոյ հարկաւորք են ծնելութիւնն ի ծնողաց, ինւթեն եւ այլն. որք տան զգոլն.
իսկ վայելչականք եւ հարկաւորապէս պարագայք են կերակուրի եւ այլք
հոգեպահք, որք ըստ կարգի տրամադրելով եւ ստեղծելով հասուցանեն
կատարելութեանն. թէ ըստ հոգւոյ եւ թէ ըստ մարմնոյ: Ապա ուրեմն երեւեցաւ,
թէ՝ ի գոլն այսոցիկ երկուց որպիսութեանց՝ լինի մարդն եւ բարեպէս հասանի
կատարելութեան իւրում. նոյնպէս եւ յոչ գոլն սոցա՝ ոչ լինի. եւ թէ իցէ, ի բարնիլն
սոցա ապականի եւ զրկի ի կատարելութենէ: Ըստ այնմ ինա՛ եւ զայլ էակս եւ
գեղելութիւնս: Վասն որոյ բարւոք զՃռեն սուրբն Դիոնիսիոս եւ այլք բազումք, թէ՝
բնականապէս յատկութիւն է ամենայն էից ցանկալ եւ փափակիլ գոլոյ եւ
բարւոք գոլոյ:

Արդ՝ ըստ նոյնոյ սրբոյն Դիոնիսիոսի՝ գոլն եւ բարւոք գոլն ամենեցունց՝ է
նոյն վեհագոյն գոյացական Աստուածութիւնն. յորմէ որպէս յաղբերեէ
յորդագունէ արտահոսին ամենայն գոյք եւ Եղելութիւնք. որում եւ վկայէ մեծն
Պրոկոպոս, թէ՝ նախկին բարին է կեանք ամենայն էակաց: Ապա՝ մինչ ինքն
բարեգործօղն ամենայնի ամենեցունց ցանկաց եւ սիրէ՝ որով զամենեսեան
բարիացունէ գոյացունելով, զամենայնսն խնամէ, զամենայնսն պահէ եւ
սիրէ վասն գերազանցազունի բարերարութեան իւրոյ, վասն որոյ եւ զնոյն սէրն
եւ ցանկութիւնն ոչ եթող յինքեան միայն մնալ անծին. այլ շարժեալ զնա յառաջ
էած ի յամենայն էակս ըստ ծնողականի զօրութեանն իւրոյ, որով եւ մեք սիրելով
ցանկայցենք բարեգործողին եւսիրողին զմեզ. առ այս ասի միշտ տենչալի եւ
սիրլեի յամենեցունց ըստ նոյնոյ սրբոյն: Վասն որոյ եւ Սողոմոն ի յերգս ասէ, թէ՝
իւղ թափեալ է անուն քո, վասն այնորիկ օրիորդք սիրեցին զքեզ: Արդ՝
բարեգործողն Աստուած եւ նախաքնամօղն ամենայնի է յսկզբան անդ յառաջին
արաչարգործութեանն յետ ստեղծելոյն եւ զարդարելոյն զամենայն արարածս
յարկարաւորականօք եւ վայելչականօք, ստեղծ ապա եւ զնարդն
պատկանագոյն քան, քան զամենայն ըստ պատկերի իւրոյ փշելով ի նա հոգւոյ
իւրմէ: Նմանապէս եւ ետ նմա զվայելչականն զժառայն կենաց պտղոյն,

զդրախտին վայելչութիւնն, գտիրելն ի վերայ ամենայն արարածոց, եւ մանաւանդ զիոգեպահ պատուիրանն. որովք տածելով զինքն եւ բարւոք տրամադրելով հասանիցէ վախճանին իւրում եւ կատարելութեանն. այսինքն՝ միաւորելով ընդ նախատիպն իւրում՝ զմայլելով երանելի լինիցի. որ է վախճանական պատճառ մարդոյն, ըստ սրբազնից վարդապետաց, թէ՝ վասն այնորիկ արարաւ բանական ստեղծուածն, զի բանականութեամբն ձանաչիցէ զարարիչն, ստանայցէ եւ երանելի լինիցի: Բայց քամահելով մարդոյն զայսքան պատկա, հեստիալ պատուիրանաց արարչին, նենգեաց բարեգործողին իւրոյ եւ հետեւեցաւ թշնամույն բարւոց եւ կենաց. վասն որոյ յիրաւի գտաւ զրկեալ ի գոլոյ եւ ի բարեկեցութենէ. եւ գրաւեցեալ մահու եւ ապականութեան. քանզի զրկեցաւ ի կենաց մեռանիլովն ըստ մարմնոյ եւ ըստ հոգւոյ. կորոյս զբանականութիւնն հաւաստելովն անբանից անասնոց. եղծեալ ապականեաց զնմանութիւն պատկերին Աստուծոյ շաղախելովն ի տիղմս մեղաց. եւ աքսորեալ մերժեցաւ ի վայելչականութեանցն՝ ընդունիլովն զանէծսն եւ մատնիլովն ի դժոխս: Եւ այս մահ եւ թշուառութիւն ի նախկին մարդոյն վերընճյուղեալ սփռեցաւ յամենայն ծնունդս նորա, որպէս յարմատոյ ի յամենայն ստեղծունս. որք ամենանքն մինչեւ ի քրիստոս կեային վտարանդեալք ի ծառացուցանէ մահու եւ ապականութենէ, ըստ Պողոսի: Իսկ նոյն բարեգործն եւ ողորմածն Աստուած տեսեալ զպատկերն իւր յայսպիսի թշուառութիւնս, ոչ ժուժեաց տանիլ, եւ ոչ կամեցաւ իսպառ անտես առնել զստեղծուածն իւր. վասն որոյ յաղթահարեալ ի յանպատում սիրոյն եւ յանեզրական գթոյն իւրոյ, հաձեցաւ մարդասիրապէս վերանորոգիլ զմահացեալն եւ զկործանեալ բնութիւնս մեր: Որ եւ իջեալ է մերս բնութիւնս առնելով զնա խառնեաց յիւրն յԱստուածութիւն անշփոթ միաւորութեամբ. եւ նոյնն որ էր Աստուած անժամանակ, յաւիտենականապէս ծնեալ ի հօրէ, եղեւ ըստ ժամանակի եւ մարդ ծնեալ ի կուսէ անսերմն յղացմամբ եւ եղեւ Աստուած եւ մարդ, մի տէր, եւ մի քրիստոս, եւ մի միջնորդ Աստուծոյ եւ մարդկան. ըստ մարդկութեամն կրելով զպատիժս մեղաց բնութեանն Աղամայ Հօրն իւրում ըստ մարմնոյ. եւ ըստ Աստուածութեանն քաւելով եւ ջնջելով զմեղսն. եւ վերանորոգելով զնոյն բնութիւնն ի յառաջինն կերպարան: (Եւ զայլն տես ի յանցեալ քարոզադ, յորս ձարին ի տնօրինութենէն քրիստոսի): Քանզի շնորհեաց մեզ զերստին ծնանիլ մկրտութեամբ ի յանեղծ եւ յանթառամ ժառանգութիւնն ի ձեռն հոգւոյն սրբոյ, որ բնակի յաստուածագործ եւ ի հոգեծին մեռոնս սուրբ, որով գործեմք զյաւեժական կենդանութիւնն եւ զգոլն մեր, զոր կորուսաք մեղօք: Նաեւ շնորհեաց մեզ զգերագոյն կերակուր, քան զյառաջինն՝ զկենսատու եւ զանմահացուցիչ մարմին եւ զարիւնն իւր, որովք կեամք հոգեպէս եւ հասանիմք կատարելութեան մերում: Եւ զի որպէս ասացաք, թէ՝ այսոքիկ երկոքումբքն է լինելութիւնն եւ կատարելութիւնն մարդոյն, զորս կորուսաք մեղօք, զգոլն ասեմ եւ զբարւոք գոլն. վասն որոյ եւ վերանորոգօղն մեր քրիստոս ի յսկզբան փրկագործութեանն իւրոյ նախապէս ինքն մկրտեցաւ, եւ ապա կանոնադրեաց մեզ անլուծանելի վՃռականութեամբ, թէ՝ որ աք ոչ մկրտութեամբ վերստին ի ջրոյ եւ ի հոգւոյ, ոչ կարէ մատնիլ ի կեանս յաւիտենականս. զի որ

հաւատացեալ յիս մկրտեսցի, նա կեցցէ. Եւ որ ոչն մկրտեսցի , ոչ կեցցէ: Նոյնպէս Եւ տալով մեզ զբարոք գոլն, Եւ զկատարելագործողն գոլոյն մերոյ զկերակուրն կենսատու՝ նման նմին վճռհատեաց՝ ասելով, թէ՝ որ ոչ ուտէ զմարմին իմ Եւ ըմպէ զարիւն իմ, ոչ ունի զկեանս, Եւ որ ուտէ, կեցցէ յաւիտեան, Եւ այլն: Քանզի ըստ սրբազնից վարդապետաց, Երկնաւոր բժիշկն Եւ վերանորոգողն բնութիւնս մերոյ Քրիստոս այնպէս հնարեաց, որ կարիցէր պատասխանիլ հիւանդութեանս մերոյ. զի մեք ի բաց կացեալ ի կենաց ծառոյն, յարեցաք առ մահուաբեր ծառն, որով Եւ կորուսանելով, որով Եւ կորուսանելով զկեանս մեր, մեռաք: Իսկ բժիշկն մեր Քրիստոս, Վերստին ծնանիլով զմեզ ի հոգուոյն սրբոյ, շնորհեաց զկենդանութիւն. Եւ ինքն որպէս զպտուղ կենաց կախեցաւ ի խաչէն, հրամայեաց մեզ ձաշակել զինքն Եւ մնալ միշտ կենդանի, ըստ Պողոսի, թէ՝ մինչդեռ մեռեալ էաք ի մեղս մեր, կենդանիս արար զմեզ Քրիստոս. քանզի շնորհօք ապրեցաք: Եւ ըստ Պետրոսի, թէ՝ օրինեալ է Աստուած, որ ըստ բազում ողորմութեամբ իւրում ծնաւ զմեզ Վերստին ի յոյսն կենդանի, Եւ այլն: Որպէս Եւ նոյն ինքն Ամենազթած բժիշկն մեր Քրիստոս ի յառակախօսութեանն, որ վասն անկելոյն ի ձեռս աւազակաց՝ զայսոսիկ Երկոսեան հարկաւորագոյն խորհուրդս յայտնաբանեաց՝ արկանելով ի վերայ վերայն զձեթ Եւ զգինի. քանզի սամարացին այն ոչ այլ ոք էր, եթէ ոչ նոյն ինքն Քրիստոս, որ է հրէից նախատինս յանձն առնելով սամարացի կոչիւր. որ մարմնանալովն խոնարհեցաւ ի բնութենէս մեր ձանապարհ, Եւ գթալով ի վիրավորեալ բնութիւնս մեր ի յաւազակաց, այսինքն՝ ի սատանայէ Եւ ի մեղաց, ապաքինեաց ձեթով Եւ գինուվ. այսիինքն՝ մկրտութեամբ, որ ի ձեռն Աստուածայնոյ իւղոյս մեռոնի. Եւ արարեամբն իւրով կենդանանարաւ, զոր ի ձեռն գինույ Ետ մեզ ի փրկութիւն: Արդ՝ այս ամենիմաստ Եւ գթառատ բժշկին, թէպէտ աւանդեաց մեզ Եւ զայլ զանազան Եւ պէսպէս կենդանարար Եւ հոգեկեցոյց Վարդապետութիւնս, զազգի զազգի պատուէրս, Եւ զեղանակս Եւ զձանապարհս փրկութեան Եւ օգտակարութեան, նաեւ շնորհեաց զեօթնեկի խորհուրդս Եկեղեցւոյ, որք բնաւքն Են օգտակարք, առողջարարք, փրկագործք Եւ կենդանացուցիչք, սակայն այսքիկ Երկոքեանքս, այսինքն՝ մկրտութիւնն Եւ հաղորդութիւնն, որովհետեւ Են որպէս գոյացուցիչք Եւ պահպանիչք հարկաւորապէս բնութեանս (մին ծնանելով, Եւ միւսն կենդանի պահելով) վասն այսորիկ տերն մեր զայսոսիկ Երկոսեանս հարկիւ կանոնաւորեաց Եւ անեղծանելեաւ կնքով վճռեաց, զի ամենայնքն ընդունիցին Եւ հաղորդեսցին առանց որոցանհնարին իսկ է կեալ Եւ զկեանս յաւիտենականս ընդունիլ ըստ Տեառն բանի, որպէս ցուցաւ ի վերդ. զի բաւականք Են սոքա Երկոքեանս միայն առանց այլոցն՝ վերածել զմարդն ի կեանս որպէս մանուկն ի ծնանիլն յաւազանէն Եւ ի հաղորդիլն ի մարմնոյ Եւ յարենէ Քրիստոսի, հաւատամք վերածիլ ի կեանս եթէ մեռանիցէ յայնժամ, առանց առման այլոցն խորհրդոց. բայց այլքն ամենայնքն ի մի վայր Եկեալ առանց սոցա, այսինքն՝ մկրտութեան Եւ հաղորդութեան ոչ կարեն ի կեանս ածել Եւ ոչ իսկ Քրիստոնեանս առնել: Նաեւ ոչ սոքա առանց միմեանց իսկ առնել կարեն, զի մին ծնունդ է Եւ միւսն պահպանումն ծնելոցն. վասն որոյ առանց միմեանց ոչ լինին: Վասն այսորիկ Եւ

սուրբն Ղիոնիսիոս համակարգ կոչէ զսուրբ հաղորդութիւնն եւ զսուրբ մեռնն. զի միմեամբք են, եւ միմեամբք կատարին. զի ոչ առանց մեռնի պատարագ սրբազնագործք, եւ ոչ առանց պատարագի մեռն: Քանզի ասէ՝ ամենայն սրբազնագործութիւնք քահանայապետութեան մեռնաւ կատարելագործին, որպէս Եկեղեցի, սեղան, խաչ, քանանաց եւ այլն ամենայն Եկեղեցականք մեռնաւ օժին եւ սրբին. Վասն այսորիկ եւ ի յամենայն խորհուրդս Եկեղեցւոյ մկրտութիւնն եւ օծումն մեռնին նախադասի իբր դուռն եւ ճանապարհ այլոց ամենեցունց: Որպէս եւ սուրբն Նարեկացին ասէ, ոչ քահանայութիւն յանկոյսելին տեղի, այսինքն ի սեղանն սուրբ, ի խորհուրդն մերձենալ ձեռնարկէ, եթէ ոչ օծնամբ մեռնանին կատարեալ լինիցի. ըստ այն եւ զայլսն իմա՞ Եւ յայլուր ասէ սոյն սուրբ, թէ մեռնս այս հոգեգիր՝ զոչինչ ունի ինքեան օրինակ. հաւասար կամ ընկեր, զի քան զամենայն գերազանց գտանի. այլ միայն Աստուածութեան խաչիդ, եւ Աստուածութեան արեանդիաւասարութեամբ գերապատուեցաւ, քանզի ըստ մեկնիչին՝ հաւասար կոչին եւ արեանն Քրիստոսի գոծադիր գտանի մերոյս փրկութեան. զի որպէս խաչն Քրիստոսի եղեւ գործիք փրկութեան մերոյ, արիւնն Քրիստոսի գին ազատութեան եւ կենդանութեան, նոյնպէս եւ օրինաբանեալ իւղս այս ներգործութեամբ հոգւոյն սրբոյ ի սմա բնակողին լինի պատճառ եւ հոգի Վերածնելութեան եւ որդեգրութեան հօրն Երկնաւորի: Ուրեմն որպէս առանց արեան եւ խաչին Քրիստոսի ոչ գոյ փրկութիւն, նոյնպէս եւ թարց Աստվածայնոց մեռնիսք ոչ գոյ Վերածնելութիւն եւ որդեգրութիւն հօրն Աստուծոյ:

Սմին նման եւ յայլ, ուր ասէ սոյն սուրբս Գրիբոր, թէ՝ Ով Յիսուս որդի Աստուծոյ, որպէս յարդեանցն ցորենոյ ի յիսկութիւն եւ ոչ յօրինակ՝ մարմին քեզարաշապէս հանդերձեցեր, եւ կայլակ կողիւն զարիւն խաղաղոյ, եւ արգանտ կենաց հոգեւոր ծննդեանն զջուրցն լինութիւն, նոյնպէս եւ հոգի անմահիդ փշմամբ սովաւ եւ ի սոյն արոհիւնաւորեցեր: Իբրու կամի ասել Երանելիս այս ըստ մեկնիչն- թէ՝ որպէս ի գոյութենէ հային ցորենոյ՝ զմարմին քո, եւ ի գոյութենէ գինւոյն խաղողոյ՝ զարիւն քոյ՝ հանդերձեցեր պատրաստեցեր եւ գոյաբոխեցեր արարչապէս, եւ այս հաւասարապէս եւ իսկօրէն, եւ ոչ օրինակապէս կամ նմանապէս, Նաեւ որպէս զջուրցն ի յորդիս Աստուծոյ արարեր մեզ արգանտ եւ մայր կենսածին, յորմէ ծնանիմք գերստին ի յոյսն կենդանի, նոյնպէս եւ փշումն եւ առատապարգեւ տրումն հոգւոյդ սրբոյ՝ սովաւ, այսինքն մեռնաւս եւ ի ձեռն մեռնիս ի մեզ արոհիւնաւորեցեր եւ հաձեցար: Ուրեմն որպէս ի ձեռն հացին եւ գինւոյ խորհուվ կատարելոց հաւատամբ անկարծիք զՃմարիտ մարմին եւ զարիւն Քրիստոսի ի փրկութիւն եւ ի ձեռն ջրոյ աւազանին ծնանիլ յորդիս Աստուծոյ, նոյնպէս եւ օծնամբ Աստուածգործի մեռնիս եւ սրբազնագործի իւղոյս հաւատամբ ստուգապէս Ճմարիտ հոգին սուրբ ի մեզ ընդունիլ եւ առնուլ ի հաւերժականն կենդանութիւն եւ ի կնիք Աստուածայնո որդիութեան. ըստ Պօղոսի, թէ՝ առիք զիոգի որդեգրութեան, որով աղաղակէք աբբա հայր: Վասն այնորիկ եւ ի մեղանչիլն մեր Վերստին՝ տրտմեցուցանեմք զոյն հոգիս, որ ի ձեռն օծնան մեռանին ի մեզ բնակի եւ կնքէ զմեզ ինքեամբ: Ըստ Պօղոսի, թէ՝ մի

տրտմեցուցանէք զիոգին սուրբ, որով կնքեցայք յաւուրն փրկութեան. այսինքն՝ յաւուր մկրտութեանն, յորում փրկիմք ի սատանայէ եւ լինիմք Աստուծոյ: Եւ յայլուր ասէ, թէ՝ որ էօ զմեզ ի Քրիստոս Աստուած է. այսինքն՝ հոգին Աստուած, որ ի ձեռն սրբոյ մեռոնին օծանէ զմեզ ի հոգեւոր ծննդեանն եւ այնու օծմամբն կնքէ զմեզ զմեզ եւ գրէ զմեզ ընդ յորդիսն Աստուծոյ, որպէս եւ սուրբն Նարեկացի ասէ՝ ոչ է աւազան կատարեալ առանց օծման յօժանդակութեան, եւ ոչ է հնար գրիլ ումեք քրիստոսեան եւ ոչ ընդ յորդիսն Աստուած անուանիլ: Քանզի օրինաբաենեալ մեռոնս այս պարգետ մեզ ի մտրտութեանն զիոգին սուրբ, որով կնքիմք քրիստոսեան եւ անուանիմք որդիք Աստուծոյ ըստ վկայութեան սրբոյն Դիոնիսիոսի, որ ասէ, Այլ զի նորին կատարելոյն, այսինքն՝ մկրտեցելոյն սրբազան աստուածածնելիութեանն, զգալուստ Աստուածապատկանին հոգւոյ մեռոնին օծումն պարգետ: Իբր թէ օծումն սրբոյ մեռոնին զԱստուածապատկան հոգին սուրբ պարգետ օծելոյն: Արդ՝ սուրբն Նարեկացին, որ բնակարանն էր հոգւոյն սրբոյ, զսուրբ եւ զԱստուածահրաշ մեռոնս այս անհաս եւ անքննելի ասէ, մեք, որք կարի հեռացեալք եմք յայնախեաց մաքրեցելոց վարուք եւզնացիք, զի՞արդ կարեմք ըստ արժանուոյն քառել եւ կամ խօսիլ զսմանէ. Ասէ նոյն սուրբն, թէ՝ քանզի իբր անհաս եւ անըմբռնելի այս մեծ զօրութիւն արագ սլացմամբ ի թեւոց մտաց եւ ի պայմանէ կարծեաց եւ իմաստից, անհուն հետեւմամբ եւանհետ փախստեամբ լայնատարած միջոցաւ իսպառ որոշեալ փակեցաւ ի մէնջ: Ոչ օրինակեցաւ կցորդաւ, եւ այլն: Զի բնաւին չունելով զօրինակս եւ զնմանս ինքեան, որովք ծանուցանի, մնայ անհասանելի. վասն զի անքննին է այս խորութիւն, յաւէտ քան զամեգնայն սրբութիւն սրբոց: Սակայն ըստ կարողութեան տկարմտաց մերոց ճառելով զմեծութենէ եւ զբրաձրութենէ սորին՝ օրինաբանեսցուք յայտնելով զանճառելի եւ զամենահարուստ շնորհ եւ զերախտիսն, որ առ մեզ, եւ զկարզտութիւն եւ զշնորհընկալութիւնն մեր, որ առ նա: Քանզի եւ Աստուած գոլով նոյն ինքն անքննելի եւ անհասանելի, ոչ գարշելի ի յօրինաբանութեանց արարածոց, այլ յաւէտ փառաւորի եւ փառաւորէ զփառաւորիչսն իւր ըստ մարգարէին: Ուրեմն օրինաբանեսցուք նախապէս զսուրբ եւ զահաւոր անուն Աստուածահրաշի իւղոյս, ապա զնոյնոյ յինքենէ յիրէն. եւ ապա զբազմահրաշ զօրութենէն արտադրեսցուք շնորհօք եւ յօժանդակութեամբ նոյնոյ շնորհատւութիւն եւ կարողացուցչի մեռոնիս:

Արդ՝ նախապէս կոչի իւղս այս շնորհագեղ մեռոն. որ ըստ թարգմանութեանն Հոմերոս իմաստասիրին՝ նշանակին՝ ինձ մայր, քանզի որպէս մայրն բնականապէս սիրէ եւ խնամէ զծնունդս որովայնի իւրոյ, եւ գորովագութ ըղձիւ միշտ պահապանէ եւ պահէ յամենայնից արկածից վնասակարաց, նոյնապէս եւ սուրբ մեռոնս այս զհաւատացեալս եւ զծնեաքլսն յինքենէ մկրտութեամբ ի ձեռն աւազանին սիրէ եւ տածէ հոգեւորապէս եւ գորովագութ ծնողական գթով պահպանէ եւ փրկէ յամենայնից արկածիցն աներեւոյթին թշնամվոյն, ըստ Նարեկացւոյն, թէ՝ որպէս խաւար ի լուսոյ, ցաւ յառողջութենէ, մահ ի կենաց և գիշեր ի տուենջենէ փախչի եւ հալածէին, այսպէս եւ ի սոյն իւղո տիրապարգետ ամենայն երեւոյթք չարին մերժին եւ բնաւին ամփոփի. քանզի

այս իւղ յԱստուած զօրացեալ զայս վանէ, զվճիր մահու պատառէ եւ զամենայն մուրիհակս նորին ջնջէ եւ անհոր առնէ ըստ օրինի հասարակ իւղոյն, որ զեռունս եւ զձանձս եւ զայլս այսպիսիս մահացուցեալ սատակէ:

Դարձեալ կոչի սուրբ իւղս այս մեռոն, այսինքն՝ մեռուցիչ, քանզի մկրտութիւն եւ ծնունդ աւազանին, որ ի ձեռն սրբոյ մեռոնիս՝ գխորհուրդ մահուան եւ հարութեան Քրիստոսի ունի. զի Երիցս ընկղմիլն ի ջուրն զերեքօրեայ թաղումն Քրիստոսի նշանակէ, իսկ ընկղմիլն եւ Ելանելն զյարութիւն նշանակէ. որպէս եւ սուրբն Պողոս յայատնապէս ասէ, որք միանգամ ի Քրիստոս մկրտեցայք, ի մահ անդր նորա մկրտեցայք, թաղեալք ընդ նմին մկրտութեանն ի մահ, եւ որպէս յարեաւ Քրիստոս ի մեռելոց փառօք հօր, նոյնպէս եւ մեք ի նորոգումն կենաց շրջիցուք, եւ այլն: Տես ուրեմն զօրինակ մեռելութիւնս, որ է առիթ յաւիտենականի կենդանութեանն. քանզի որպէս ի միում գերեզմանին Քրիստոսի մահ եւ հարութիւն իրաշագործեցաւ, մահն առժամայն եւ կեանքն յաւիտենական, նոյնպէս եւ ի միում յաւազանի մահ եւ կեանք ներգործէ զօրութեամբ Աստուածագործ մեռոնիս մահն վայրկեան, եւ կեանքն մշտնջենաւոր:

Դարձեալ որպէս ի Քրիստոս մահ եւ կեանք ի միասին ընթանային, զի էր մարմնով մեռեալ եւ եղեալ ի գերեզմանի, եւ Աստուածութեամբն կենդանի նստեալ յաթոր փառաց ի մահուան կեանք եւ ի կենդանութեանն մահ. որ է մեծապէս սքանչելիք, նոյնպէս եւ ի մկրտութեանս մերոյ տեսանի մահ եւ կեանք. մահն առժամայն եւ կեանքն յաւիտենական. մահ մեղաց եւ ապականութեան, կեանք պատկերին Աստուծոյ եւ հոգեւորս մերոյ: Մահ մարմնոյ եւ հնութեան, կեանք հոգւույ եւ նորոգութեան. ըստ Պողոսի, թէ՝ զայս գիտասչիք, զի հին մարդն մեր խաչակից եղեւ Քրիստոսի. զի խափանեսցի մարմին մեղացն մի՛ եւս ծառայել մեզ մեղացն. զի որ մեռանի, արդարացեալ է ի մեղաց, զի որ մեռաւն՝ մեղացն մեռաւ միանգամայն. եւ որ կենդանին է, կենդանի է Աստուծոյ, նոյնպէս եւ դուք համարեսչիքզանձինս ձեր մեռեալս մեղացն եւ կենդանիս Աստուծոյ ի Քրիստոս, եւ այլն: Եւ յայլուր թէ, եթէ մեռայք ընդ Քրիստոսի եւ յարեսցի ընդ նմա, ապա զվերինն խորհեցարուք, ուր Քրիստոս նստի (եւ այլն տես ի գիրս Պողոսի յՃև): Չայս ամենայն առնէ սրբալոյս մեռոնիս այս ի ձեռն հոգւոյն սրբոյ, որ ի սմա բնակի. վասն այսորիկ կոչեցաւ մեռոն, այսինքն մեռուցիչ մեղաց եւ մահու, եւ կենդանացուցիչ արդարութեան եւ յարութեան. մեռուցիչ մահու, մարմնոյ եւ գործոյ նորին, կեանք հոգւոյ եւ յարութեան հոգեկան գործոց. մահ հնութեան մերոյ եւ ապականութեան, յարութիւն նորոգմութեան եւ կենդանութեան: Տեսի՞ք զստուգաբանութիւն օրինաբանեալանուան մեռոնիս. տեսի՞ք զգօրութիւն եւ զսքանչելագործութիւն մե ռոնիս, որ համանգամայննշանակէ մահ եւ կեանք. հնութիւն եւ նորոգութիւն. մեռելութիւն եւ յարութիւն. (եւ այլք այսպիսիք):

Ըստ այնմ վկայէ եւ սուրբն Դիոնեսիոս՝ ասելով, թէ՝ որպէս համարիմ, ի մաքրողականն աւազան գիւղն խաչատեսակ արկանելով քահանայապետն ի տեսութիւն ածէ, որպէս զի մինչեւ ի մահ ի վերայ խաչի Յիսուս յաղագս մերոյ աստուածածնելութեանս ընկղմեալ, նոյն Աստուածայնով եւ անընթելի

իշմամբնի մահ իւր մկրտեալ՝ յապականացուցիչ հին անկմանէն բարի վայելչաբար ի վեր կորզեաց եւ վերստին նորոգեաց առ յաստուածային յաւիտենական գոյութիւնն: Այսինքն՝ մեռոնն որ նշանակէ զՔրիստոսխաչատեսակ հեղլով ի ջուր աւազանին, նշանակէ զՔրիստոս ի մահ ընկղմելն ի խաչին, յոր մկրտիմք եւ ապա նոյնն Աստուածայնով եւ անըմբռնելի (որ ոչ ըմբռնեցաւ ի մահուանէ) իշմամբն զմեզ ի հին անկմանէն եւ յապականութենէն ի վեր կորզելով առ յԱստուածային գոյութիւնն նորոգեսցէ յաւիտենականապէս: Դարձեալ՝ կոչի սրբալոյս իւղս այս մեռոն, այսինքն՝ մռայլ, մթին եւ խաւար. քանզի սովորութիւն է Աստուածայնոց գրոց զանհասանելին եւ զանըմբռնելին յաչաց եւ ի մտաց խաւարաւ եւ մառաքլաւ նշանակել վասն ամատոյց լինելոյ, որպէս Աստուած որ ամենեւին լոյս է եւ ի լոյս անմատոյց բնակիլ ըստ Պողոսի, ասի երեւեալ ի լեառն Սինայ՝ հրով, միգով, խաւարաւ եւ մթով. եւ Դաւիթն ասէ, եղ գխաւար եւ ի վերայ անդնդոյ, որք բնաւքն նշանակեն զամենեւին անգիտելի եւ զանքննելի գոլն: Նմանապէս եւ Աստուածահրաշ իւղս այս կոչի մեռոն, այսինքն՝ մռայլ, մթին, իբրեւ անգիտելի եւ անըմբռնելի գոլով՝ ծածկի ի խաւարի եւ ի մէջ մռայլի: Ըստ Նարեկացւոյն, որ ասէ, վասն զի այնքննին է այս խորութիւն յաւէտ, քան զամենայն սրբութիւն սրբոց. զի ոչ եթէ միայն ջրոյ օրինակաւ զաղտ ինչուսանայ, եւ կամ ըստ հայի միայն ջրոյ օրինակաւ զաղտ ինչ լուսանայ, եւ կամ ըստ հացի միայն զսիրտ հաստատէ ըստ Դաւիթի, այլ եւ որ իմն յարմարութեամբ հոգւոյ եւ մարմնոյ տնօրինապէս տեառնագրի. եւ ինքն ըստ Աստուածայնոյ զօրութեանն մնայ անհասու, վասն որոյ եւ զանունն ունի անքննին, այսինքն՝ մութն եւ մռայլ: Վասն որոյ ոչ զօրելոյ երկրածնաց զիսկն գիտելոյ: Դարձեալ՝ կոչի սուրբ իւղս այս լոյս, կամ սրբալոյս, այսինքն՝ սուրբ լոյս, սրբող եւ լուսաւորող նման: Աստուծոյ: Քանզի եւ Քրիստոսսուրբ եւ լույս, ըստ այնմ, թէ՝ եղերուք սուրբ, զի ես սուրբ եմ: Եւ ես եմ լոյս աշխարհի: Վասն այսորիկ եւ մեռոն այս կոչի սուրբ եւ լոյս իբր պատկերակից արարչին Աստուծոյ: Արդ՝ որպէս Աստուած եւ արեգակն ճառագայթեն միշտ զլոյս իւրեանց յարարածս եւ լուսաւորեն զամենեսեան անխտրապէս, նմանապէս եւ սրբալոյս մեռոնս այս՝ զլոյս Աստուածայնոյ շնորհացն միշտ եւ անսպառօրէն ծագէ ի հոգիս հաւատացելոց եւ լուսաւորէ զամենեսեան հոգւով եւ սրբէ ի մեղաց եւ յապականութեանց հնոց Աղամայ: Ըստ Նարեկացւոյն, թէ՝ ասի լոյս՝ իբր արարչութեանդ պատկերակից, որ զհաւատ մթութեան հալածեն: Նմանապէս եւ ասի հուր, վասն մաքրողական զօրութեանն. առ յոյս ասաց եւ տէրն մեր՝ հուր եկի արկանել յերկիր. եւ դարձեալ, թէ՝ նա մկրտեսցէ զձեզ ի հոգին սուրբ եւ ի հուր. քանզի հուրոն ծախէ եւ մաքրէ զամենայն աղտ եւ զժանկ, որոյ եւ պահի, շերմացուցանէ եւ լուսաւորէ. եւ մաքրագործ իւղս այս ծախէ եւ մաքրէ զամենայն աղտ եւ զժանկ հոգւոց օծելոց. շերմացուցանէ սիրով Աստուածայնով եւ լուսաւորէ ի լոյս աստուածգիտութեան: Զայս օգտակար հուրս հայցէ Շնորհալին Ներսէս ի յաղօթական բանս իւր՝ ասելով. Հուր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ քոյ, զոր արկիր յերկիր, բորբոքեա յանձն իմ, եւ այլն:

Որպէս Դաւիթ զսոյն լոյս հարցէր մարգարեաբար՝ լույս տար, տէր, աչաց իմոց, այսինքն՝ հոգլոց եւ մտաց իմոց, զի մի ննջեցից ի մահ: Առ յայս միտ եւ Աստուած հուր ծախիչ, զի զայսապիսիս ներգործէ: Նմանապէս եւ ասի լոյս, զի լուսաւորէ: Վասն այսորիկ եւ Աստուածային իւղս այս կոչի հուր եւ լոյս (որպէս ասացաք), զի նման Աստուծոյ ներգործէ զներգործութիւնս հրոյ եւ լուսոյ: Ուստի՝ կոչի պատկեր Աստուծոյըստ Նարեկացւոյն: Եւ ըստ սրբոյն Դիոնեսիոսի եւս, որ ասէ. լոյսն պատկեր կենդանւոյն Աստուծոյ: Դարձեալ՝ կոչի եւ մաքրագործ իւղս այս՝ հոգի. ըստ այնմ, թէ՝ առաք զիոգի որդէգրութեան: Եւ դարձեալ, թէ՝ մի՛ տրտմեցուցանէք զիոգին սուրբ, որով կնքեցաք յաւուրն փրկութեան: Եւ դարձեալ, թէ՝ եթէ ոք զիոգին Քրիստոսի ոչ ունի, թէ Քրիստոսի: Եւ սուրբն Նարեկացին ասէ. ասի հոգի, զի զարկուածս, որ ի ներգործութենէ քանսարկուիսն առ մեզ մաքրեսցէ եւ նորոգ փոփոխմամբ զմեզ հօրն Աստուծոյ հոգլուկ եւ ճշմարտութեամբ երկրպագու արասցէ ըստ Տեառն Բանի: Զայս հոգիս հայցէր Դաւիթ յԱստուծոյ՝ ասելով. զիոգի ուղիղ նորոգեա ի փորի իմում, եւ այլն: Դարձեալ կոչի եւ Աստուածագործ իւղս այս կնիքս, քանզի կնիքն նշանակիչ իմն է ազնուութեան եւ պատուական կնքեցելոյն. Եւ պահէ զկնքեցեալն ի գողոց, ի թշնամեաց. Եւ յայսն վնասակարաց դիպուածոց պահէ անշօշափելի, եւ ցուցանի ի յահ յերկիւղ մերձեցողացն. նոյնպէս եւ ահաւոր իւղս այս, որով կնքիմք ի յաւուր մկրտութեանն, տայ նշանակել զմեծութիւն եւ զպատուականութիւն հոգլոց մերոց. զի սովաւ կնքեցեալ հոգին լինի զանձ պատուական Աստուծոյ. ըստ Պողոսի, թէ՝ այսուիետեւ ունիմք զգանձս զայս յամանաս խեցեղէնս, եւ այլն, լինի եւ բնակարան ամենասրբոյ երորդութեանն, ըստ այնմ, թէ՝ ապաքէն դուք տաձար Աստուծոյ կենդանւոյէխս: Եւ դարձեալ թէ՝ ես եւ հայր իմ առ նա եկեսցուք եւ թեւանս առ նմա արասցուք: Լինի եւ հարսն եւ քոյր Քրիստոսի, ըստ այնմ, թէ՝ պարտէզ Եւ աղբիւր կնքեալք քոյր իմ հարսն: Լինի եւ որդի Աստուծոյ, եւ ժառանգակից Քրիստոսի եւ եղբայր: Ըստ այնմ, թէ՝ այսուիետեւ չես ծառայ, այլ որդի, եւ այլն: Եւ այլ, թէ ոչ ամօթ համարի եղբարս անուանիլ զնոսա: (Եւ այլ այսպիսիք): Զայս ամենայն մեծութիւնս եւ զանհամեմատ բարձրութիւնս, զորսըստանամ մեք ի ձեռն մկրտութեան, ահաւոր նշան եւ կնիք մեռոնին տայ նշանակել: Որպէս եւ Նարեկացին ասէ, քանզի որպէս աման ինչ կնքեալ նշանակիչ իմն է ներքնայնոյն մեծագործութեանն, նոյնպէս եւ բարձրութիւն շնորհին, որ ի մեզ յանուն քո Քրիստոս սովաւ ծածկեցեալ եւ կնքեալ նշանակի: Այլեւ կնիք սրբալոյս մեռոնիս պահէ զմեզ յամենայն յարկածից վնասակարաց. ըստ տեսլեանն Յօհաննու, թէ՝ եւ տեսի զիրեշտակ Աստուծոյ, որ եւ յարեւելից եւ ունէր զկնիք Աստուծոյ կենդանւոյ եւ աղաղակեաց առ յապականիչսն երկրի ասելով. դադարեցէք եւ մի՛ վնասէք ումեք մինչեւ կնքեցից զծառայս Աստուծոյ իմոյ ի ճակատս նոցա: Եւ ասաց դարձեալ, թէ՝ մի՛ ումեք վնասէք, բայց միայն այնոցիկ, որք ոչ ունիցին զկնիքն Աստուծոյ ի ճակատս: Եւ ըստ Եզեկիելի, թէ՝ կոտորեցէք զամենեսեան եւ մի՛ խնայէք, բայց յորոց վերայ նշան իցէ, մի՛ մերձենայցէք եւ մի՛ ինչ առնիցէք (եթէ կամիս, մեկնեա զբանդ, այսինքն՝ հրեշտակն Քրիստոս եւ կնիքն՝ զսուրբ հոգին եւ զսուրբ կնիքն մեռոնին, որպէս

ասաց երթայք եւ մկրտեցէք: Եւ թէ ոք ոչ ծննցի, ոչ կարէ մտանիլ յարքայութիւնն Աստուծոյ):

Եւ այսքան եւ քան զայսոսիկ եւս հրաշալի եւ ամենափառաւոր անուանը օրինաբանի եւ հոչակի Աստուածագործ եւ սրբալոյս մեռոնս այս, որպէս ցուցաք: Բեր այս այսուհետեւ զնոյն ինքն զիրս տեսցուք, եւ ըստ այնմ եւս յայտնեսցուք զպատուականութիւն եւ զբարձրութիւն սորին, թէպէտ եւ ըստ իրին եւս է անքննին եւ անհասանելի՝ ըստ Նարեկացւոյն: Արդ՝ էր սրբալոյս մեռոնիս՝ է ինքն նիւթն սորին, այսինքն՝ իւղն ծիթենւոյ խառնեալ ընդ բալասանի իւղոյ սակաւու, եւ ընդ զանազան հօսունեաց ծաղկանց, որոց բնաւքն ունին յատուկ յատուկ զգեղեցիկ եւ զբազմահրաշ զօրութիւնս եւ զօգտակար ազդմունս. ըստ Նարեկացւոյն, թէ՝ այս նիւթոյ տեսաւորութիւն խորին խորհրդոյ՝ ի բնուստ անտի հրաշապէս ունի զբարզմանութիւն, այսինքն՝ նիւթն մեռոնիս ի բնութենէ անտի ըստ ինքեան եւ ունի զխորհրդաւոր զօրութիւնս բաց ի հոգեւորական զօրութենէն. զոր օրինակ՝ իւղն, որ է նախկին նիւթ սորին, թափանցիկ եւ պարարտացուցիչ, եւ ունի եւս զսքանչելապէս զօրութիւնս, քանզի յատակս ջրոյ հեղեղեալ՝ լուսաւորէ առանց վառման եւ ցուցանէ զորս, յատակս ջրոյն իցէ եւ ըստ թեթեւութեան միշտ յերեսս ջրոյ շրջի եւ վերայ սպեղանի կամի եւ կարծրացեալ խոցուածս կակղացուցանէր եւ զաղտ երեսացն սորէ եւ զկերակուրս համեմէ եւ զայլ այսպիսիս:

Արդ՝ զայսոսիկ զորս ունի ի բնութենէ հասարակ իւղն, զսոյնս եւ հոգեւորապէս ունիսրբալոյս իւղ մեռոնիս. քանզի զօրութեամբ հոգւոյն որբոյթափանցի ի հոգիս մեր՝ զօրուցացանելով եւ զուարթացուցանելով շնորհիւ: Ի խորս մտաց մերոց իջանելով լուսաւոր է ներքսապէս եւ զժածուկ խորհուրդս եւ զկամս Աստուծոյ յայտնապէս երեւեցուցանէ. թեթեւացուցանէ թռչիլ յերկինս եւ բարձրանալ յաշխարհէ. լինի սպեղանի հոգեւորական վիրաց. կակղացուցանէ զկարծրացեալ սիրտս հպարտացելոյն եւ քարացելոյն ի հնազանդութիւն հաւատոյն քրիստոսի. զմրութիւն մտացն պայծառացուցանէ. եւ զկերակուրս հոգւոյն, այսինքն՝ զառաքինութիւնս համեմէ եւ հաճելի առնէ Աստուծոյ քանզի առանց շնորհի մկրտութեան եւ սրբոյ մեռոնիս ամենայն առաքինութիւնք անհամի են եւ հաճոյք Աստուծոյ, որպէս հրէից եւ հեթանոսաց, եթէ ոչ իցեն մկրտեցեալք: Որպէս եւ սուրբն Նարեկացին ասէ, թէ՝ քանզի որպէս անօթ ինչ փայտեայ մինչ չեւ իցէ օծեալ՝ դիւրաւ խորտակի, նոյնպէս եւ մարդ, որ ոչ իցէ իւղեալ սովաւ, դիւրաւ բեկանի, եւ առ ի քէն լեալ՝ ոչ լուսաւորի եւ ոչ ինչ է պիտանի: Որպէս եւ յայլուր ասէ նոյն սուրբն Նարեկացին, թէ՝ զի՞նչ իցէ իւղն, եթէ ոչ ի փայտն պարտեաց սովիմբ բժշկեալ ըստ Սաղմոսին զուարթ գործեսցես: Եւ զի՞նչ պարարտութիւնն, եթէ ոչ զկերակուրս մահու սովաւ մոռաացուք ի նմանէ: Այսինքն՝ այս օրինեալ իւղս զի՞նչ իցէ, եթէ ոչ տերութեանն (որ ի պտղոյն գիտութեան յառաջացաւ) բարձող եւ զուարթացուցիչ. ըստ Դաւթի, թէ՝ իւղ զուարթ առնէ: Նոյնպէս եւ պարարտութիւն սորին զի՞նչ իցէ, եթէ ոչ մոռացուցիչ այնմ կերակրոյն, որ մահացոյց զմեզ. զի այս իւղս վերստին կենդանացեալ՝ լնու զմեզ զիրութեամբ եւ պարարտութեամբ հոգեւորականս: Ըստ խնդրանացն Դաւթի, թէ՝ բարձր եղիցի իմ, եւ

ի նմանէ: Այսինքն՝ այս օրինեալ իւղս զի՞նչ իցէ, եթէ ոչ տերութեանն (որ ի պտղոյն գիտութեան յառաջացաւ) բարձող եւ զուարթացուցիչ. ըստ Դաւթի, թէ՝ իւղ զուարթ առնէ: Նոյնպէս եւ պարարտութիւն սորին զի՞նչ իցէ, եթէ ոչ մոռացուցիչ այնմ կերակրոյն, որ մահացոյց զմեզ. զի այս իւղս վերստին կենդանացեալ՝ լնու զմեզ զիրութեամբ եւ պարարտութեամբ հոգեւորականս: Ըստ խնդրանացն Դաւթի, թէ՝ բարձր եղիցի իմ, եւ

ծերութիւն իմ գեթ պարարտութեան, այսինքն, հնութիւն իմ նորոգեսցի պարարտութեամբ ծեթոյ մեռոնին: Եւ դարձեալ, թէ օծէր իւղով զգլուխ իմ, եւ այլն: Զոր մարգարէաբար զօծմանէ սրբոյ իւղոյս ասէ, այսինքն՝ այսու իւղովս, իբր առողջանար դեղով օծէր եւ բարձրացուցեր զանկեալ եւ զվիրաւորեալ գլուխս իմ. եւ ի հին թշուառութենէն եւ ի մահ կործանմանէ ոգլոյն չարութեան այսու օծմամբս պատսպարեալ յօժանդակիցեր եւ գեղեցկագոյն արարեր իբրեւ զորդի թագաւորի պսակագարդ հօրդ ընծայելով: Սոյնակս եւ զպէսպէս գեղեցկահոտ ծաղկունսն, որք հառնին ի մաքրարար իւղս այս՝ իմա ունիլ զզանազան զօրութիւնս եւ զօգտարար ազդմունս ի բնութենէ. զորս եւ ներգործեն ի հոգիս մեր հոգեւորապէս զօրութեամբ հոգլոյն սրբոյ: Քանզի ի հնումն կազմիւր իւղն օծման եւ խունկն սեղանոյն ի զանազան ծաղկանց ի խորհուրդ այսր սրբալոյս իւղոյս, որք եւ այժմ եւս ի նորումս խառնին ի հոգեւոր մեռոնս, զորս թուէ սուրբն Գրիգոր. այսինքն ծաղիկ դաշտի, շուշան հովտի, նարդոս ընտիր, եղեգնախունկ խառնեալ հալուէիր, քրքումն, ողկոյզ փթթեալ եւ ազնիւ գինի: Ընդ սոսին եւ այլք, զորս յիշէ Աստուածաշունչ գիրն. եւ այք հօսունք եւ ազդու ազդարար նիւթք բուսոց, որք ամենեքին որպէս ունին ի բնութենէ զգեղեցիկ ներգործութիւնս եւ զազդարար յատկութիւնս, ի հոտոտելիս, ի յօծանելիս, ի դեղօրէս եւ յայլս յայսպիսիս, նմանապէս եւ ունին զհոգեւորական ներգործութիւնս ի հոգեւորս հաւատացելոց ի ծեռն հոգեւորա իւղոյս մեռոնի, որպէս ասացաւ ի վերայ իւղոյն (եթէ կամիս, ասա՛զյատկութիւնսն որոց եւ հաճեսցիս. զի մեք յերկարացուցմանէ խոյս տալով՝ համառոտեցաք): Զոր օրինակ ծաղիկն ծնանի ի ջերմութենէ արեգական, եւ ի ներհեղմանէ ցողոյ. եւ ըստ Պիթագորայի՝ ունի զհայր ի յերկինս զարեգակն եւ ի յերկրի զբոյս. ի յերկինս է թարց հօր եւ ի յերկրի է առանց մօր. եւ դարձեալ՝ ունի ծաղիկն զհեշտութիւնս տեսանելեաց գեղեցկութեամբն իւրով. հոտոտելեաց՝ անոյշ հոտովն իւրով. շօռափելեաց՝ փափկութեամբն իւրով, նաեւ լսելեաց եւ ճաշակելեաց՝ յուսով

մխիթարութեանն (եւ այլք այսպիսիք): Արդ՝ սոյն ծաղիկս՝ զայսոսիկ ներգործութիւնս երեւեցուցանէ եւ ի հոգեւորա մեռոնս յայս ի հոգիս հաւատացելոց հոգեւորապէս. քանզի սրբալոյս մեռոնս այս ծնանիլով ի յարդեանց արեգականն Քրիստոսի եւ ի հոգլոյն սրբոյ՝ ունեցաւ զհայր, այսինքն՝ զհոգին սուրբ (որ է ներգործական պատճառ սորին) ի յերկինս, եւ զմայր, այսինքն՝ զնիւթ ի յերկրի, որք յերկրէ յառաջանան: (Ասա զայսոսիկ եւ վասն Բանին Աստուծոյ մարդեղինութեանն, եթէ պիտոյասցի բանիդ): Այլեւ սոյն հոգեւորա մեռոնս հեշտացուցանէ զտեսանելիս եւ զայլ զգայութիւնս հոգլոյն աներեւոյթապէս, որպէս ծաղիկն զմարմնոյն: Եւ մանաւանդ զՃաշակելիսն յուսով ապառնույն պտղոյն: Քանզի որպէս ծաղկմանբ ուրախացեալ յուսամք վայելել զպտուղ մարմնաւոր, նոյնակս եւ այսու սրբով մեռոնիւ ուրախացեալ յուսամք վայելել զպտուղ յալիտենականի երանութեանն. ըստ Պօղոսի, թէ՝ ետ զարհաւատչեայ հոգլոյն ի սիրտս մեր: Ըստ այնմ, թէ՝ ընդ հովանեաւ նորա փափակեցի եւ նստայ, զի պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում: Այսինքն՝ ընդ օծմամբ սրբոյ մեռոնին փափակելով ինքն զիս՝ զի պտուղ նորա, որ է

արքայութիւնն Աստուծոյ, քաղցր է կոկորդի հոգւոյ իմոյ: Դարձեալ՝ ծաղիկքն, որք խառնին ի սրբալոյս իւղ մեռոնիս, ըստ զանազանութեանցն ունին եւ զզանազան ներգործութիւնս ի բնութենէ, որք եւ զնոյնս ներգործեն հոգեւորապէս խառնլովն ի սուրբ իւղս յայս: Քանզի ունելով զքաղցարագոյն եւ զմայլեցուցիչ հոտս, զնոյնս ներգործելով եւ ի մեզ հոգեւորապէս առնեն եւ զմեզ անուշահոտս առ Աստուած. ըստ այնմ, թէ՝ ահա հոտ որդոյ իմոյ իբրեւ զհոտ անդոյ լինոյ. Վասն որոյ եւ օրինեսցէ զքեզ անձն իմ: Եւ ըստ շարականին, թէ՝ հոտոտեցաւ Տէր ի հոտ անուշից: Այլեւ ունելով զհոտս հալածիչ դիւաց (որպէս զժաղիկն զմասոյ, որ խառնի ի սուրբ մեռոնս) եւ ի մէնջ հալածին զդեւս եւ զգօրութիւնս նոցա որպէս խրայէլ յաղթեաց զամուդէկ յետ անցանելոյն ընդ ծօվն: Եւ ըստ Նարեկացւոյն, թէ՝ այն իւղ լրութեամբ շնորհի՝ զայս վանէ, եւ զմուրիակս չարեաց ջրէ եւ պատառէ: Դարձեալ ունելով զհոտ պահող յապականութենէ, ներգործեն եւ ի մեզ հոգեւորապէս, որպէս զմուռն եւ հալուէն, որք գոն ի սրբազան մեռոնս յայս: Այլեւ ծաղիկքն ըստ սրբոց վարդապետաց միշտ անպակասելի ունին զհոտ եւ զգօրութիւն իւկրեանց. քանզի մինչ դալառք են, ունին զհոտ իւրեանց եւ ի չորանալն եւս նոյնպէս պահեն. Սապէս եւ հոգեւորապէս գոլով նիւթ մեռոնիս՝ անպակաս ունին միշտ զգօրութիւն եւ զկնիք իւրեանց ի յօծելոցն. թէ ի դալարութիւնն, այսինքն՝ թէ ի յարամնալն կնքեցելոյն եւ թէ ի բեկանիլն եւ ի չորանալն, այսինքն՝ ի յուրանալն: Որպէս եւ վկայէ սուրբն Նարեկացին, թէ՝ ոչ երկմիտ ինչ շուտափութութեամբ անհաստատապէս զտեղի փոխէ օծումն սրբոյ մեռոնիս, եւ ոչ նենգողաբար զբանականութիւնն իւր լքանէ, քանզի ոչ օճալօվք հերքի, եւ ոչ յընդդիմակցէ յիմեքէ ողողեալ արտաք ելանէ: Այլ որպէս պատահումն գունոյ յէութիւն մարմնոյ անփոփոխ իմն միասնական զուգութեամբ ընդ մեզ կցորդի, եւ այլն: Դարձեալ՝ ծաղիկքն ըստ զանազան տեսակացն ունին եւ զանազան յատկութիւնս, զորս եւ ներգործեն հոգեւորապէս ի յընդունօղս, խառնելովն ի յօրինեալ յիւղ մեռոնիս. քանզի առատաբուխ հոգին սուրբ ի ձեռն սրբազնագործ մեռոնիս ումեմն տայ զիմաստութիւն, ումեմն զմարգարէութիւն, ումեմնզառաքինութիւն եւ այլն, ըստ սրբոյ Պօղոսի (եւ զայլս այսպիսիս, որքան կամիս ասա): Դարձեալ Աստուածահրաշ մեռոնս այս նշանակէ զտէն մեր Յիսուս Քրիստոս. ըստ սրբոյն Ղիոնիսիոսի եւ ըստ սրբոյն Նարեկացւոյն. քանզի մի միայնակ եւ պարզ իւղն, որ միաւորերելով ընդ զանազանից ծաղկանց սրբազնագործութեամբ լինի մեզ գործիք վերածնելութեան, քաւութեան մեղաց եւ առիթ արդիւնաւորիչ յալիտենականի կենացն, նշանակէ զնոյն բանն Աստուած, որ ինքն միակ եւ պարզ գոլով՝ միաւորեցաւ տնօրենութեամբ ընդ ծաղկի բնութեանս մերոյ՝ առնելով զանազանամասնութիւնս մեր, այսինքն՝ զհոգի, զմարմին, զմիտ եւ զամենայն, որ ինչ է մեր, քացի մեղաց. Եւ այսու միաւորութեամբ կոչեցաւ օծեալ, այսինքն՝ Զրիստոս, զի իւղով Աստուածութեանն էօծ զժաղկանման բնութիւնն մարդկային, յորոց լրութենէն եւ ի մեզ հեղլով, օծէ եւ առ յինքն միաւորէ՝ ըստ այնմ, թէ՝ ի լրութենէ նորա մեծ առաք շնորհս: Որ եւ նոյն օծեալն ըստ այնմ եղեւ մեզ վերածնօղ, քաւիչ եւ վերաբերօղ առ յալիտենական կեանն, ըստ այնմ, թէ՝ զի զկեանս ունիցիք, եւ այլն: Ասէ ուրեմն սուրբն Ղիոնէսիոս. Բեր այսուիետեւ,

զի յԱստուածայնագոյնն սորին գեղեցկութիւն հայեսցուք, եւ ի բաց բացեալ զվարագոյրն՝ ըստ ինքեան տեսցուք, որ գէրանականն լոյս յայտնաբար փայլատակէր. եւ անծածուկ անուշութեամբ իմանալեացն լնու զմեզ, այսինքն՝ գերեւելի եւ զզգալի տեսութիւն սրբոյ մեռոնիս ի բաց թողեալ՝ ի ներքս յԱստուածային գեղեցկութիւնն ընթասցուք մտօք, որ է Քրիստոս, որ գերանաւէտ եւ զկենդանարար լոյսն փայլատակէ, եւ անուշութեամբ իմանալեացն եւ երկայնոցն լնու զմեզ, որպէս իւղս զզգալի արտաքին անուշութեամբն զզդայութիւնս մեզ լնու: Քանզի ասէ նոյն սուրբն Դիոնէսիոս ասեմք, թէ իւղոյն անուշութեամբ զարդրութիւնն՝ ժողովումն իմն է անուշահոտ նիւթոց՝ յինքեան ունելով փարթամապէս զանուշահոտ որակութիւնս, որոց հաղորդեալքն ընդունին զանուշահոտութիւնն բուրելով՝ իմացական բաշխմամբ զիմանալիս մեր լնու Աստուածային ախորժմամբ: Չոր եւ եղբակացուցանելով նոյն սուրբն ասէ, թէ՝ Ապա ուրեմն մեռոնին զարդարութիւն որպէս կերայի անկերայիցն զնոյն Յիսուս Ենթագրէ մեզ աղբերացուցիչ գոլ Աստուածայնոցն անուշահոտութեանց. հարուստ համեմատութեամբ Աստուածապատկանօք՝ յիմացութիւնս, մեր հեղելով զԱստուածային բուրմունս անոյշ որով իմացականութիւնքն մեր բարիոք կրիւք ախորժեալք՝ իմանալի կերակրովք լնանին՝ հապելով առ յիմանալին իւրեանց յԱստուածային հաղորդութիւնն: Վասն այնորիկ եւ զնոյն Աստուածապատկան Յիսուս՝ իւղ թափեալ անուանէ Աստուածայինն գիր, զի անմարին բաննԱստուած որպէս զիւղ ունելով յինքեան ծածկապէս զանուշահոտութիւնս, եկեալ զարդարեցաւ ի զանազանմասն բնութիւնս մեր, եւ ի ձեռն առեցելոց մարմնոյն իւրոյ էիեղ եւ թափեաց զլիութիւն շնորհաց եւ զբուրմունս անուշահոտութեանց ի յանդամս իւր, եւ էլից անուշութեամբք աստուածայնովք. ըստ այնմ, թէ մենք ամենայնի ի լրութենէ անտի նորա առաք շնորհս: Որպէս եւ յայլուր ասէ նոյն սուրբն Դիոնէսիոս, թէ՝ ի սրբիլն Աստուածայնոյն իւղոյ՝ անփոխանման յայտնապէս զնոյն Քրիստոս գծագրէ, ըստ մեզ բոլոր Ճշմարտութեամբ մարդացեալ. այսինքն՝ որպէս մեռոնն սրբի եւ սրբազնագործի ի քահանյայպէտէն, եւ ինքն սրբէ զամենեսեան, սապէս եւ Քրիստոս ըստ մարդկութեանն սրբեալ օծեցաւ յԱստուծոյ, եւ ինքն էօծ եւ սրբեաց զամենայնսն, որք ի նա միաւորեցան հաւատով եւ օծմամբ սրբոյ մեռոնիս: Ապա ուրեմն ըստ վճռոյ սրբոյս Դիոնէսիոսի՝ մեռոնն նշանակէ զտէրն մեր Յիսուս Քրիստոս, ըստ այնմ, թէ իւղ թափեալ է անուն քո. եւ օծումն, որ ի ձեռն մեռոնին մեզ տրի, նշանակէ զիոգին սուրբ, գոր ընկալաք ի ձեռն Քրիստոսի, քանզի որպէս էջ որդին Աստուծոյ յերկնից եւ միաւորեցաւ ընդ բնութիւնս մեր, եւ հաշտեցոյց ընդ մեզ զաստուած, եւ ապա սփրեաց զառատապարգեւ հոգին սուրբ ի վերայ հաւատացելոց, նմանապէս նախապէս սրբալոյս մեռոնիս այս ի յաւազանն իշեալ սրբէ զմեզ ի մեղաց, եւ հաշտեցուցեալ ընդ Աստուծոյ, ապա տայ մեզ զօծումն հոգւոյն սրբոյ, որով լինիմք որդիք Աստուծոյ. ըստ այնմ, թէ դուք զօծութիւն ունիք առ ի սրբոյն, եւ գիտէք ամենայնքն.քանզի զնօրէնութիւնն Քրիստոսի պարգեւ էր հոգին սուրբ, գոր պարգեւէր հաւատացելոց, ըստ այնմ, թէ՝ զայս ասէր վասն հոգւոյն, զոր ընդունելոց էին, որք հաւատացին ի նա. զի չեւ էր հոգի, քանզի Յիսուս չեւ էր

փառաւորեալ, այսինքն՝ մինչ Քրիստոս չեւ էր մարդացեալ, եւ չեւ էր փառաւորեալ ի խաչին, չեւ էր պարզեւեալ հոգին սուրբ մարդկան. այլ յորժամ կատարեալ զտնօրէնութիւնն փառաւորեցաւ ի խաչին, եւ ելեալ առ հայր՝ բուրեաց զանուշահոտութիւն տնօրէնութեանն ի յերկինս, ապա եւ զիոգին սուրբ որպէս զպարգեւ ընկալեալ ի հօրէ՝ շնորհեաց հաւատացելոց. նոյնպէս եւ սուրբ մեռոնս իջնելով յաւազանն՝ սրբազնագործէ զմեզ, եւ բուրելով զանուշահոտութիւնն առ հայր, ապա եւ զօծումն պարզեւեէ, որ նշանակէ զիոգին սուրբ. որպէս եւ սուրբն Դիոնիսիոս ասէ, օծումն մեռոնին պարզեւէ կնքեցելոյն զաստուածապատկան հոգին: Եւ թէ՝ մարդասիրապէս հիւսեալ կազմեցեր: Վասն այսորիկ եւ ասէ նոյնն, թէ պատկեր պանծալի արարչիդ երկնի այս զանկուած նիւթոյ. եւ վեհագոյն խորհրդոյդ մեծութեան յարմարաւոր դիմակերպութիւն, զի երեւելի եւ զգալի կերպ մեռոնիս է կերպարան եւ նշանակիչ անտեսանելի եւ իմանալի շնորհացն Աստուածայնոյ ըստ Աստուածաբանից վարդապետաց: Եւ զի մեք ի մարմնի եւ ի զգալիսս գոլով վարժեալք, վասն որոյ եւ բարեխնամ Աստուած զիմանալին եւ զանտեսանելի շնորհն ի զգալի նիւթս տպագրեաց, զի կարասցուք հասանիլ եւ նմանեօք զանմասնն ըմբռնիլ: Ըստ սրբոյն Դիոնէսիոսի, որ ասէ, թէ՝ կատարող Յիսուս, զանիւթսն եւ զմիանալսն նիւթական ծերօք եւ եւ կերպաւորական շարադրութեամբ աւանդեաց, որպէս զի ըստ մերում ի սրբազան ստեղծուածոցն ի պարզ եւ հանդպաւոր տեսութիւնս եւ նմանութիւնս ելցուք, զի եւ ոչ կարելի է մտաց մերոց ձգիլ առ աննիւթսն, եթէ ոչ նիւթական ինչ առաջնորդութեամբք հպեսցուք առ նա: Եւ ըստ Պողոսի, թէ՝ աներեւոյթն Աստուծոյ երեւելի արարածովքս իմացեալ տեսանին: Վասն այսորիկեւ տէրն մեր, այսինքն՝ Քրիստոս զիւր անձառելի իջումն յերկիր, եւ զխառնիլն ընդ մերս բնութիւն, սրբելն զմեզ, եւ զառատապէս հեղումն շնորհաց ի մեզ, եւ զտրումն հոեգլոյն իւրոյ ի մկրտութեանն մերոյ, ի յերեւելի եւ ի մաքրագործ մեռոնս յայս տպաւորեաց. զի զսա ընդունելով՝ հաւատամք զինքն ընդունիլ. եւ զօծումն սորին առնելով՝ հաւատայցեմք զնորին սուրբ Հոգին առնուլ: Առ յայս եւ նոյն անտեսանելի եւ անիմանալի բանն Աստուած նախապէս ի հոգելից արանց կոչեցաւ իւղ թափեալ եւ հոգի երեսաց, որպէսզի զմեծութիւն բարձրութեան նորին ի զգալի եւ տեսանելի նիւթս կերպագրելով՝ նովաւ գծագրեցեալ եւ կնքեցեալ ի նա միասցուք, որպէս եւ յայլուր ասէ Նարեկացին, թէ՝ մատուցեր, խառնեցեր ընդ մեծաւոր, դիւրագիւտ եւ ընտանի նիւթոյս զիրաշ անձառս քումդ սքանչելեաց, եւ յայս կերպարան շնորհի՝ զանպակաս լրութիւն անսահիդ աշխարի յայտնեցեր. զի մի՛ տնանկն կոխօսասցի, եւ ընչեղն բարձրամտեսցի: Եւ վասն այորիկ աղաղակէ եկեսցի առ նոյն իւղ թափիլն այս, թէ՝ զդեւս զմեզ զիետ քո, ի հոտ իւղոյ քոյ ընթասցուք. Վասն զի բարի են ստինք քո, քան զգինի, այսինքն՝ արիւնն, որ ի ստեանցդ ել ի քաւութիւնն մեզ, եւ հոտ իւղոյ քոյ քան զամենայն խունկս օրինականաց, որ է Աստուածագործ մեռոնս այս որ լաւագոյն եւ բարեգոյն գտաւ, քան զնոյն, որ սոսկ օրինակկ էր սորա եւ Ճշմարտութիւն: Քանզի ոչ եթէ այս մեռոն ըստ կազմուածոյ ինոյն կարօտի զանպականից ծաղկանց հոտունեաց առ ի յօժանել միայն զմարմինս որ ոչինչ ազդէր ի հոգիս

Եւ ոչ թողոյր զպատիժս, այլ ինքն բանն Աստուած խառնելով ընդ սա եւ սովաւ ներգործէ ի հոգիս եւ անեղծ տպաւորութեամբ կնքէ յորդեգրութիւն հօրն երկնաւորի քաւելով զամենայն պատիժս: Ըստ սրբոյն Նարեկացւոյն, թէ սոյն իւղ փրկութեան լուսով կատարեալ՝ հեղեալ ի մեզ արտաքին խորանս մեր օծանէ. իսկ զներքին մարդս աներեւակ ծածկապէս մտեալ նոր կենդանածնէ: Զի ըստ նոյնոյ Նարեկացւոյ՝ կենդանականն օգործութիւնն Քրիստոսի ի սա եւ ի սոյն խառնեալ բնակի: (Եւ զայլս այսպիսիս որքան ըստ իրին կամսիս, ասա):

Այսուհետեւ տեսցուք եւ զամենահրաշ եւ բազմազօր ներգործութիւնս Աստուածագործի մեռնիս, որ անքննին իսկ յերկնածնացս ըստ Նարեկացւոյն: Արդ՝ նախապէս ըստ սրբոյն Դիոնիսէոսի՝ գրէ, թէ՝ ամենայն իրք եւ գործք սրբազանք, եւ ամենայն քահանայապէտական կատարելագործութիւնք սովաւ մաքրին, սրբին եւ կատարին, թէ բնականքն եւ թէ անբանին: Քանզի եթէ քահանայապէտն, որ գլուխ է ամենայնից քահանայապէտութեանց սովաւ օծեցեալ կատարելագործի, ապա եւ այլք սպասաւորք եւ մատակարարք, որպէս ոչ իցեն սովաւ կատարեալք. նոյնպէս եւ Եկեղեցին եւ սեղանն սուրբ, որ զՔրիստոս յինքն ունի, եթէ սովաւ սրբին, օծանին եւ կատարելագործին, զի՞՞րդ եւ այլք ոչ իցեն սրբեալք սովաւ. եթէ մատակարարսն խորհրդոյ Եկեղեցւոյ չիցէ նախապէս սովաւ արբեցեալ եւ օծեցեալ, զի՞արդ կարէ համարձակիլ ի սրբել եւ յօծանել զայլս: Զի եթէ աւագան ոչ է կատարեալ թարց օծման սորին, ըստ Նարեկացւոյն, զի՞արդ կարիցէ զայլս սրբել եւ կատարելագործել, եւ դարձեալ՝ եթէ առանց սորա ըստ Նարեկացւոյն. ոչ գրիլ Քրիստոսեան եւ ոչ նազօրեցի անուանիլ, ոչ յիշատակիլ յորդիսն յուդայի, եւ թէ՝ ոչ իսկ յիշել զանուն Աստուծոյ յակոբայ, ապա զի՞արդ հնարդ եւ յԱստուածայինս մերձենալ եւ կամ զգործս Աստուածայինս առնել: Տես զի՞նչ ասէ իմաստնագոյնն Դիոնիսիոս. եւ որպէ՞ս զգացմամբ գովէ զսուրբ մեռնս, ասէ, թէ՝ զայս քահանայապէտաբար Աստուած զմտաւ, զի ամենասուրբ հեղմանքն սրբազանի իւղոյս կատարելագործէ քահանայապէտն զաստուածայինս սեղան. եւ է այս գերագոյն, քան գերկինս եւ գերագոյ տեսութիւն. եւ ամենայն աստուածութեանս մերոյ սրբեցութեան սկիզբն. քանզի եթէ աստուածայինս մեր սեղան այս է, է աստուածապատկան մաքրութիւն աստուածայնոց իմացութեանց, որով մաքրեալք եւ խորհրդաբար ողջակեցեալք զմատչիլն ընկալաք. գերազարդ աչօք տեսցուք զնոյն սեղան, որով նուիրեալքն կատարին եւ սրբին, նովինք աստուածայնով իւղով կատարել, այսինքն՝ զայս կամի ասել, թէ՝ բարւոք աստուած զստաւ եւ նկատեա՛ զգուշութեամբ, եւ զարմացիր ի յամենափառաւոր մեծութիւն մեռնիս, քանզի սեղանն սուրբ յորոյ վերայ պատարագի Քրիստոս եւ անբաժանապէս բազմի ի նա իբր յաթու փառաց. եւ թէ՝ մեք ամենայնքն նովաւ ընկալաք զմատչելին առ Աստուած, ըստ Պողոսի, թէ մատիցուք այսութետեւ համարձակութեամբ առաջի աթոռոյ շնորհաց նորա եւ ընկալցուք զողորմութիւն: Եւ նորա եւ ընկալցուք զողորմութիւն: Եւ ամենայն սրբազնագործութիւնք եւ կարգք ի սեղանն կատարին, եւ նա իսկ է ինքն Քրիստոս, որով նուիրիմք առ հայր: Սակայն սոյն սեղան ահա տեսանեմք նոյնով իւղովն օծեալ եւ կատարեալ: Վասն այսորիկ ասէ՝ եւ Աստուածային առաջնորդքն մեր, այսինքն՝ առաքեալքն՝ զսուրբ եւ

զամենապարկեցտ իւղս այս, անուանիցին սրբազնագործութիւն, զի սա սրբազնագործ զամենայն: Եւ դարձեալ տես զբազմահրաշ ներգործութիւնս սրբոյ մեռոնիս, զորս թուէ նոյն Դիոնիսիոս: Քանզի իւղս այս՝ զանկատարսն, այսինքն՝ զոչ մկրտեալսն ծնանի եւ դայեկապէս սնուցանէ առ յորդեգրութիւնս կենդանի, եւ առնէ դարձ սրբազնաբար ի պիղծ ախտաւորութենէն, այսինքն՝ ի կրամոլութենէն եւ յիշխանութենէն սատանայի դարձուցանէ յԱստուծոյ: Եւ զիակառակ երկիւղն եւ զպարտանս, որք վասն հաւատոյն, ի բաց որոշէ յանարիացելոցն ???, որպէս զմարտիրոսսն եւ զվկայսն Քրիստոսի: Տայ եւ բժշկել զցաւս եւ հալածել զդեւս: Իսկ որք ի միտս սրբազանս փոխեցան ի վատթարացն, որք են զղացեալքն, սրբազան ունակութիւն իմն ընձեռնէ, զի մի դարձեալ ըմբռնեսցին ի չարէն: Իսկ զկարօտսն ամենեւին մաքրութեան կատարելապէս մաքրէ: Նոյնպէս եւ զսուրբսն ածէ ի յԱստուածայինսն պատկեր, եւ կերակրէ զնոսա երանելի եւ իմացական տեսութեամբ, զմիատեսակութիւնն նոցա՝ միովն, այսինքն Աստուծով լնով եւ միացուցանելով: Տես եւ ըստ սրբոյն Նարեկացւոյն զգերափայլ զօրութիւնս սրբոյ մեռոնիս, ասէ, թէ՝ որպէս արեգակն հասարակային զմարմնաւոր աչաց տեսութիւն շնորհէ, եւ զիւրաքանչիւր գոյս ըստ յատկութեանց իրեանց զարդարեալ պայծառացուցանէ, նոյնպէս եւ իւղս այս մաքրեալ քոյինաշունչ շնորհիւ անիմանալեաւ զաներեւոյթ հոգիս միութեամբ ի մեզ անտեսիդ իրաշապէս պայծառացուցանէ: Քանզի որպէս անլոյսն պատրոյթ թացեալ ի յիւղ՝ վառի եւ լուսաւորի, սոյնպէս եւ մերս անլոյս բնութիւն եթէ թացցի ի սրբալոյս իւղս այս, ոչ կարէ վարել աստուածային հրովն եւ լուսաւորիլ հոգւով. որպէս եւ Նարեկացին ասէ, այս իւղոյ օծութիւն առ է մեզ հեղեալ ի հանդերձեալսն զահաւորի. այսինքն՝ թէպէտ այժմ ոչինչ տեսանի մարմնաւոր աչաց օգտութիւն մեռոնիս, ըստ այնմ, թէ՝ այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ, եթէ զի՞նչ լինելոց եմք, սակայն ի հանդերձեալսն յորժամ եւս յայտնեսցի, նման նմա լինիցիմք ջահաւորեալ եւ պայծառացեալ շնորհիւ սրբոյ մեռոնիս, եւ զնա ունելով՝ մտանիմք լուսար երեւմամբ ի յառագաստն՝ ընդ փեսային Քրիստոսի՝ ըստ Տեառն Բանի. իսկ որք ոչ ունիցին զլոյս իւղոյս այսորիկ, թէպէտ եւ ունիցին զբիւր առաքինութիւնս, ի հանդերձեալն բնաւքն շրջցին եւ հաւատ գտանին, վասն որոյ եւ մնասցին արտաքոյ, եւ այլն:

Դարձեալ՝ այս պտուղ յորմէ առաջնոյ իւղս այս վերստին ածէ զմահացեալսս ի պտղոյն մահացուցիչ անդէն առ ծառն կենաց: Սա հաւաքէ զդրութեալսս եւ զիեռացեալսս ի միմեանց ի միաւորութիւ եւ ի յօդումն զլխոյն Քրիստոսի: Այս է մուտն Քրիստոսի, որով զիրաշալիսն ներգործէր եւ ներգործ. քանզի սովաւ հանէր զդեւս, հալածէր զդաւս եւ զիիւանդութիւնս, ողջուցուցանէր զկաղս, զբորոտս եւ զկոյրս, եւ զայլսն: Նոյնպէս եւ սրբազան առաքեալքն սովաւ շրջէին եւ բժշկէին՝ ըստ Աւետարանին: Այս է կնիք, նշան եւ պահողն մեզ, որով պահպանիմքանվնաս ի յարուցմանց դիւականաց, ի հոգեկան եւ ի մարմնական փորձութեանց, եւ ի վնասակարաց թշնամեաց՝ ըստ Նարեկացւոյն, քանզի որպէս մարմնական մարտիկքն օծեալ իւղով ոչ տան զինքեանս յըմբռնիլ ի ներհակէն, նոյնպէս եւ հոգեւորապէս օծեալքն սովաւ ոչ

դիւրաւ ըմբօնին ի հնարից անմարին թշնամոյն: Սա է ձերն այն, զոր էարկ երկնաւոր բժիշկն Քրիստոս ի վերայ անողանալի վիրաց անկելոյս ի ձեռս աւագակաց. որով եւ բժշկեալ եւ կազդուրեալ զմեզ էած ի պանդոկ իւր ի սուրբ Եկեղեցին, զոր ոչ ունելով Խսրայէլ՝ անողանալիգրեցաւ յԵսայեայ: Այս է նշան եւ հոգին Քրիստոսի, որով գրիմք Քրիստոսեան, եւ անուանիմք որդիք Աստուծոյ: Սա բառնայ զխտրոյն եւ զմիջնորմն բաժանման զանազանից գայ եւ զանազան լեզուաց , եւ զանընտեսելի ընտելացուցանէ, զգազանսն զարինս առնէ, զհալածիչսն առաքեալս պատրաստէ, եւ միահիողոյն զամենեսեան վերածէ ի յորդեգրութիւն հօրն Աստուծոյ եւ ի ժառանգակցութիւն Քրիստոսի, ըստ այնմ, թէ՝ որք միանգամն ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեալ էք. չիք խտիր: Եւ ըստ Նարեկացւոյն, թէ՝ Այս իւղ պաշտելի եւ խնկելի՝ զիրեայն եւ զխուժն, զհնդիկն եւ զբարբարոսն, զտէրն եւ զազատն, եւ զայլն քրիստոսեան արարեալ անուամբն Քրիստոսի կնքէ, հոգւոյն սրբոյ ընծայէ, եւ Հօրն Աստուծոյ հարազատ որդիս հաստատէ: Այս օրինեալ իւղ ի հնոյն Աղամայ ի մեղաց նորին ի յիշխանութենէն սատանի եւ յալիտենական տանջանաց զմեզ ի բաց կորզեալ ազատէ, եւ նորոյս Աղամայ, նորոգողին ամենայնի տեառն Յիսուսի Քրիստոսի Եղբարս կարգէ, հօրն ամենակալի որդիս վերագրէ, եւ յալիտենականի արքայութեանն ժառանգորդս առնէ: Այս իւղ սրբալոյս ի գարշահոտ Ճենճերաց կռոցն եւ ի դիւամոլ պաշտամանցն զմեզ դարձուցանէ եւ անուշահոտ հաւատով եւ անքիծ սիրով եւ Ճշմարիտ Աստուածն աստուած է, եւ այլն: Եւ ըստ սրբոյն Նարեկացւոյն՝ բազմօրինակք եւ սովաւ զօրութիւնքն ներգոծեցեալք, զի՞արդ կարացուք մեք ի գիրս պարունակեալ. զի զայն, զոր երկինք ոչ կարեն տանիլ, զերորդութիւնն ասեմ, որ անտանելին է եւ անասանելին, ի յայս օրինաբանեալ իւղս խաօնեցեալ միաւորի եւ ըստ իւրում ամենակարօղ զօրութեանն զանձառելի եւ զանթուելի հրաշս յառաջածէ: Քանզի սա է շնորհ եւ շուք դիմաց հաւատացելոց. նկարագրութիւն երեսացս, լուսաւորութիւն աչաց հոգւոյն, վայելչութիւն այտից, զարդ կերպարանաց, յարմարիչ վարուց, շաղկապ հաւաքմանց, զօրութիւն անձանց, խայտառակիչ կախարդաց, նուածող դիւաց, փարատիչ դաւուց, փարատիչ ցաւոց, կատարիչ կնքեցելոց, զարդարիչ նորածնելոց, անքնին արտաքնոյ, հիացուցիչ օտարաց եւ նախանձարկու անհաւատից, փառք ստրկաց, պճնումն կանանց, պսակ թագաւորաց, զգուշութիւն մաքրելոց եւ ձեռնադրիչ նուիրելոց: Եւ վերջապէս կանօն եւ զարդ Եկեղեցւոյ, կարգաւորիչ եւ կատարելագործող բնաւից Եկեղեցականաց: Եւ գրաւ եւ առհաւատչեայ յալիտենական կենաց եւ երկնից առքայութեանն: Ուրեմն մինչ զայսպիսի օգտակար դեղ, կենդանարար շնորհ եւ ամենահարուստ պարգեւ բարեխնամն Աստուած պարգեւեաեց մեզ հաւատացելոյս, որ այսքան անհամար եւ անչափելի բարութեանց պատճառ եւ շտեմարան է, որպէս ցուցաք, պարտիմքապա եւ մեք ըստ անչափ բարեգործութեան նորին փառս եւ գոհութիւն մատուցանել Աստուծոյ բարերարին, եւ ըստ Դաւթի՝ համարձակ ծայնի եւ գոհացողական բարբառով շնորհակալ լինել զննանէ ասելով. ընկալաք Աստուած զողորմութիւն քո. ընկալաք յիրակի մեք հաւատացեալքս ի ի մէջ այլոց ազգաց եւ անհաւատից: Զի ոչ այսպէս արարեր ամենայն ազգաց,

որպէս մեզ հաւատացելոց եւ քրիստոնէիցս արարեր: Եւ ըստ Սողոմոնի՝ հրատարակի զանհամեմատ սէրն եւ զարդիւնսն երկնաւորի փեսային մերոյ Յիսուսի բարեբանեալ ասելով, թէ՝ իւղ թափեալ է անուն քո, վասն զի գթալով ի վիրաւորեալ եւ ի զարշահուրեալ բնութիւնս մեր՝ իջեալ յերկնից զանձառ եւ զզմալելի իւղդ շնորհաց ի մեզ, լցուցեր աստուածային անուշահուսութեամբ: Վասն որոյ եւ օրիորդը, հաւատացեալի եւ հետեւօղքն Քրիստոս սիրեն զքեզ միշտ եւ մեծարեն գովեն զքեզ եւ բարեբանեն, գոհանան զքէն միշտ եւ փառաւորին զփառաւորեալ եւ զբազմերախստ անուն քո: Յորմէ եւ մեք այժմ խնդրեսցուք գոհացողական յանիւ, զի գթասցի ի մեզ, եւ ողորոնեսցի կնքեցելոց ամենասուրբ իւղովս այսուիկ, շնորհիւ ^ միջնորդութեամբ սրբոյ առատապարգետի մեռոնիս, օրինեսցէ զձեզ եւ պահպանեսցէ. տացէ ձեզ զօրութիւն եւ կարողութիւն, զգաստութիւն եւ արիութիւն: Արասցէ սովաւ բժշկութիւն ախտաժետաց եւ առողջութիւն ամենայն հիւանդաց. տացէ սովաւ քաւութիւն մեղաց եւ ներումն սխալանաց. արասցէ սովաւ փրկութիւն գերեաց եւ ազատութիւն ամենայն նեղելոց. հասցէ յօգնութիւն վտանկելոց եւ ի թիկունս ամենայն վշտացելոց: Պարգեւեսցէ զխաղաղութիւն աշխարաց եւ անդորրութիւն ամենայնից քրիստոնէից: Ընձեռեսցէ զողորմութիւն աղքատաց եւ քաղցրութիւն մեծատանց, համեստութիւն երիատսարդաց եւ պարկեշտութիւն կանանց, խոհեմութիւն ձերոց եւ զգօնութիւն տղայոց. ժուժկալութիւն վանականաց եւ զգուշութիւն քահանայից, բարեհաջողութիւն ճանապարհորդաց եւ ուրախությամբ դարձումն ուղեգնացից, դարձ եւ զջումն յանցաւորաց, եւ թողութիւն մեղաց. բարեխառնութիւն յօդոց եւ յօդանոց, լիութիւն եւ պտղաբերութիւն բուսոց եւ անդաստանաց, բարձումն ձախորդութեանց եւ զհասարակաց, հերքումն եւ զատամերժումն ժանտախստից եւ պէսպէս պատուհասից: Եվ ձեզ համագումար ժողովելոցդ սէր եւ խաղաղութիւն, շնորհ եւ բարեկարգութիւն, կեանք եւ առողջութիւն, ննջեցելոցն ձերոց՝ գերայնաւէտ ուրախութիւն եւ անվախճան փառաւորութիւն, եւ յետ աստեացս զամենեսեանդ միահամութ ժողովեսցէ շնորհօք եւ նշանաւ սրբոյ մեռոնիւ ի ծոց վերինն Երուսաղեմի՝ բազմիցուցանելով ի սեղանն հայրական եւ յուրախութիւնն յաւիտենական: Եվ ինքն օրինեալ է եւ եղիցի օրինեալ յաւիտեանս. Անէն: